

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

Ա. ԵՂՄԱՐԵԹՈՒՊՈՒՍԱՅ ԶԻՆՈՒՐՈՐՆԵՑ
ԹԻՆԵԼՈՒ ԽՆԳԻՐ ԿԸ ԾՈՐԹԻՆԵՍԿԻՒԹ.

Բ. ԵՂՄԱՐԵԹՈՒՊՈՒՍԱՅ ԱԶԳՈՅԻՆ ԳՈՒՀԱՆ
ԶՈՐՈՇԻՆՔ ԵՐ ՄԵՐՏՆԵՐԻՒԹԻՒՆԸ ԿԸՆԿՈՒՆԻՆ

(Ըրոնակութիւն)

ՀարիւրՏինգ հոգիէ ստորագրուած թուղթը վերին պատվարութեան խրկուեցաւ: Բայց որովհետեւ թէ շրջակայ ժողովուրդներն ու թէ վերին իշխանութիւնը Հայոց, այս, ըստ ինքեան տարօրինակ խնդրուածքին հակառակ էր, երկայն թղթակցութիւններուն եւ աղաչանքներուն հետեւութիւնն այն եղաւ, որ այս վերջին աղաչանքներն ալ ի նկատի չառնուեցան:

Վերջգրեալ երկու առաջարկութիւններուն ընդունելութեանը նկատմամբ, քաղաքային վարչութիւնն, առանց ժամանակ կորսցընելու, իւր կողմանէ Նորին Վեհափառութեան գրեց: Այլաչանաց թղթին մէջ՝ զինուորաց բնակութիւն տալու եւ նախանշը կրելու ծառայութենէն զատ կը շօշափուի նաեւ նոր արտօնագիրը:

Կայսեր գրուած աղերսագրին թարգմանութիւնն է յաջորդը:

«Մեծափառ Կայսր:

«Երբ 1791ին՝ Աւագածողովոյն մեծապատիւ Վիճակներն ու Կարգերը ճանչցան մեր հասարակութեան, առ մեծափառ իշխանապետ եւ առ պետութիւնն ունեցած հաւատարմութիւնը՝ գմեղ ԿԱ. յօդուածին ձեռք, հունգարական ազատ թագաւորական քաղաքաց կարգն ընդունեցան. եւ որոշեցին որ Հունգարիոյ մէջ ծաղիղոզ ազատ արքունական քաղաքաց իրաւունքունն եւ ազատութիւններուն պարիքը, հասարակաց ծանրաբեռնութիւնները կրենք, ընդունուած սահմանագրութեան Գ. Մասին, ԿԱ. յօդուածին միջի՝ քաղաքներու կացութեան վրայք եղած կեանքուն ինք ղեկընիս յարմարեցնենք. եւ այս օրէնքին հետ համաձայնող առանձնաշնորհութեան պատճէն մը յօդորենք: Այս՝ իրրեւ օրէնք ընդունուած յօդուածն՝ Վեհափառութիւնը ալ ամրացընելու բարեհաճեցաւ:

«Այս օրինաւոր առանձնաշնորհութեան գործածութիւնը մեր հասարակութեանը պիտի գրուի եղեր, եթէ որ այն պարագան չլլայ, որուն համեմատ մեր քաղաքաբաշտութիւնն աղաչեց, որ զինուորաց բնակութիւն տալն եւ

նախանշը ծառայութիւն ընելն ազատ ըլլայ: Ուստի ստոր հետեւութեամբ, այն խնդրուածքին — եռեակ օրինաց Գ. Ղրքին ԺԱ. յօդուածին հակառակ ըլլալուն — տեղի չարուեցաւ:

«Այս որոշումը փոփոխելու համար՝ — մեր մատուցած աղաչանքին վրայ Վեհափառութիւնը՝ 1792 մայիս 26ին բարեհաճեցաւ կարգադրել, որ ծրագիր մը շինուի, թէ արգեզ ինչ կերպով կրնայինք հաւասար ծանրաբեռնութիւնները կրել, առանց զինուորաց բնակութիւն տալու. եւ առանց նախանշը կրելու: Ծրագիրը յօրինուելով՝ 1811ին տեղութեան Աւագածողովն առջեւը դրուեցաւ: Սակայն Վիճակներն ու Կարգերն որոշեցին թէ, ազատ թագաւորական քաղաքաց կարգն ընդունուելով՝ ինչպէս որ անոնց ամեն իրաւունքներն եւ արտօնութիւնները կը վայելենք, այնպէս ալ անոնց — օրինաց պահանջած — պարտաւոր ծանրաբեռնութիւններն ալ պէտք է որ կրենք: Անոնցմէ ազատ չենք կրնար ըլլալ, թէպէտ որչափ ալ ստակ կ'ուզենք ամառ: Բայց ուրիշ կողմանէ՛ ըլլուեցաւ, թէ զալա ենք, ծանրաբեռնութիւնը կրելու կերպը մեր մէջը չտկելու, յարմարեցընելու, — եւ եթէ՛ մտոր նկատմամբ անուսնուելի տեսնակալութեան առջեւ ընենք յայտարարութիւն մը, թէ ինչ կերպով կ'ուզենք այն բեռները կրել. մեզի հասկընցընելով՝ որ ծանրաբեռնութեան փրկանաւորութիւնը դրամոց գումարով չի կրնար ըլլուիլ: Որովհետեւ ապագայ ժամանակին ծանրաբեռնութիւններուն որչափ ըլլալը գիտնալն՝ անհնարին է: Ուստի եւ փոխարինելի ստակին գումարը չի կրնար որոշուիլ:

«Թիշեալ տարին, ատենակալութիւնն գմեղ լսելով՝ մեր գիտողութիւնները կարգերուն առջեւը դրաւ: Առոնք որոշեցին, որ եթէ ներսը՝ քաղքին մէջ այնչափ զինուոր բնակեցընենք, որչափ որ քաղաքն ըստ պատշաճի կրնայ ընդունիլ — անոնց համար զինուորանոց մը շինենք եւ զանիկ պահպանենք — մէկալ կողմանէ՛ նախանշը ի նկատմամբ՝ փոխանորդութիւն կանգնենք եւ այս վախճանաւ 16 ձի պատրաստ պահենք — ընդգրկուութիւն չունին:

«Մեծապատիւ Կարգերուն այս որոշումը վերին պատվարութեան ձեռքք Վեհափառութեանը խրկուեցաւ, որ քիչ փոփոխութեամբ զանիկա (1813ին) ընդունելու բարեհաճեցաւ:

«Ասոր վրայ 1822ին, մարտ 22ին տուած պատճենին միջոցաւ Վեհափառութիւնը հրաւ

մայեց, նախ որ մեր հասարակութիւնը՝ զննուողաց ընտրութիւն տալու փրկանաւորութեան տիրողութիւնը՝ զննուողաց պահպանութեան համար, հարկին համեմատ, զեռ երեք մաս ալ վերադրուի թիւն վճարէ. եւ այս կերպով որոշուած գումարը՝ չէ թէ հասարակաց արկից, հապահարկ տուող ընկերները հատուցենն: Երկրորդ՝ հասարակութիւնն երկու փոխանորդութեան կառք պահէ, որուն թիւն՝ եթէ հարկը պահանջէ, պիտի աւելցնէ: Երրորդ՝ յառաջ քան այս արբանական հրամանին գործադրութիւնը՝ ինք զինչնիս յայտնենք, թէ արդեօք արտօնութեան թղթին մէջ՝ ընդունուելի ծանրաբեռնութիւններուն հոգը վրանիս կ'անուներ, թէ ազատ թագաւորական քաղաքաց կարգը մտնելու պատրաստուել թղթէն կը հրատարկնք:

Այս կէտն տակ ի կախ մնացած խնդիրն, աւելն եւս զննութեան ենթարկելով՝ ժամանակէն ու պարագաներէն համոզուեցանք, թէ ձեռնհասութեանը եւ ձեռնակներուն նպասակին աւելն համաձայն է, որ ժամանակութեան չափին համեմատ՝ այն հասարակաց բեռերը կրենք, զորոնք ուրիշ ազատ թագաւորական քաղաքները կը կրեն: Ուստի իրաւացի կը զբանենք, որ ապագային մէջ պատահելի եւ չգիտացուել ծանրաբեռնութիւններուն որչափութիւնն որոշելն անկարելի է: Անգործադիրել կը տեսնենք՝ որ համեմատաբար այնչափ տուրք վճարողները, որչափ որ զննուող պահելու տուրքն ուրիշ տեղերուն համեմատութեամբ կը բերէ. եւ ստոր վրայ զեռ երրորդ մասն մին ալ աւելցուի, եւ թէ այս ծանրաբեռնութիւնը՝ չէ թէ հասարակութեան արկը՝ հապատուող վճարող քաղաքացիները հատուցանեն:

Արդ՝ երբ ձեռնհասութիւնը քարեհամեմատ զմեզ ուրիշ հունչարական ազատ թագաւորական քաղաքներուն կարը դասելու — եւ երբ մենք զմեզ այս օրենքին տակը կը ձգենք, թէ զննուողաց ընտրութիւն տալու, թէ նախամուրք կրելու եւ թէ ուրիշ ազատ թագաւորական քաղաքաց ամեն ծանրաբեռնութիւնները համեմատաբար հաւասարապէս կրելու. կը խնդրենք խոնարհութեամբ որ բարհամարջ, Մարտի թերեղայի եւ Յովսէփ կայսեր տուած ասանձանը որ հոս թիւններն — այս կէտէն զատ — նոր արտօնութեան թղթով մ'ամրացնելու: Որպէս զի ստիպ զեռ ասանձկայ Աւագաժողովին մէջ կարենայ հրատարակուիլ. եւ մենք՝ մեր պատգամաւորները կարենանք հան խրկել:

« Ենք՝ հպատակական մեծ արանքը ձեռնհասութեանը տե՛սն հաւատարիմ՝ որդիքն ու ծառաները

Եղևթաբէրնապալատայ քաղաքացիքն
ու հասարակոքն:

Բայց քաղաքաբաշխութիւնն այսչափով չչատացաւ: Փերդինանդոս Տեսլէ արբիդքսին ալ — որ մեծ հեղինակութիւն ունէր այն միջոցին կայսեր առջև — աղերսագիր մը գրեց: Ատր մէջ ալ գրեթէ միեւնոյն բաները կրկնելով այսինքն, քաղաքացոց խելճութիւնը, առեւտրին վերինն աստիճան անկումն, եւ ստոր հետեւուած թեմաժողովըրեան աղքատութիւնն արբիդքսին առջևը գնելով՝ կը խնդրէ:

1. Որ միջնորդ ըլլայ Նորին ձեռնհասութեանն առջև, որ վեց ասրան մէջ — որ ժամանակ որ զննուողանցը կը շինուի — քաղաքացիք իրենց տները զննուող պահէնն ազատ ըլլան: 2. Որ զօրանցը կանգնուի, չէ թէ քաղաքացոց ստակովը՝ հապա քաղաքային արկիցն, որ այսպէս ալ այնպէս ալ հասարակաց, այսինքն, քաղաքացոցն է: Եւ ստոր համեմատ ամենէն զիւրին ծամբան է՝ 3. Որ ոգեւոր ըմպելի ծախելու իրաւունքը վարձու արուի ու անկէ եկած ստակը քովէքով բերուելով՝ կանգնուի զննուողանցը:

Ահա աղաչանաց թղթին թարգմանութիւնը:

« Անմասպատիւ արքիդոքս, Անմասպոված Տէր:

« Բաշխերուած այն վստահութիւնն, որ Գերապատուութիւնը՝ ամենուն, բայց մանաւանդ մեր բոլոր հասարակութեան փափաքած խոնարհ աղաչանքին կատարումը յաղողընելու մէջ՝ բնածին մեծանձնութեամբ՝ օգնական բազուկները մտաուցանելու պիտի չյապաղէ, գրդեց մեր քաղաքաժողովն եւ երդուեալ հասարակութիւնը, որ ներկայն եւ ազգային վերաբերեալ խնդրոյն մէջ — ուսկից մեր քաղքին հասարակութեան օգուան, ապագայ երջանկութիւնն, ու քաղաքացիներուն ապագային մէջ ըլլալն խաղաղութիւնը կը կախուի — դիմենք Անմասպատուութեանը հայրական գթութեանն ամենախոնարհ մեծարանքը. եւ զթած պաշտպանութիւնը խնդրենք:

« Ենք աղաչանաց խնդիրը՝ յաջորդներուն մէջ՝ խոնարհութեամբ Գերապատուութեանը առջևը գնելու կը համարձակինք:

Տերութեան Կարգերն Երեսարեթուպոլսոյ Հասարակութիւնն այդքեանմէն ըրին 1791ին Աւագածողովոյն մէջ, այնպիսի կերպով մը որ, Հասարակաց բեռնին, ուրիշ ազատ արքունեան քաղաքներու նման, հաւասարապէս ի բնական կրեն: — Մեր Հասարակութիւնը ինդրեց որ Թոյլ արուի իրեն, այս ծանրարեւոնութիւնները դրամով փոխարինելու: — Բայց ետքէն, 1834ին՝ առաջիկայ ինդրերն աւելի եւս քննութեան ենթարկելով, այս աղաչանքէն հրաժարեցաւ, եւ 1791ին հրատարակուած եւ մատցուած ՎՍ. օրինաց յօդուածին համեմատ, նոր արածագիր մ'ընդունելու համար Նորին Վեհափառութեանը գիւմեց: — Ասոր վրայ ատանց ուշանալու՝ ուրիշ աղաչանք մըն ալ մատցց մեր քաղաքային Հասարակութիւնն, իւր Վիեննայ գաւառոյ գործակատարին ձեռքը, որուն մէջ կը խնդրէ Նորին Վեհափառութեանն, որ որովհետեւ քաղաքացիք աղքատ են եւ անկարող. եւ իրենց կեանքը հողալու համար տծաւաճառու տնտեսական պէտք է որ վաճեն, ուստի՝ զնեւորանաց կանգնելու համար տուրի իրեն վեց տարւան ժամանակ, եւ այս միջոցին զնեւոր պահելէն ազատ ըլլայ: Ասկից զատ ինդրեց՝ որ ոգեւոր ըմպելիք ծախելու իրաւունքին եկամուտը՝ Հասարակաց արկղէն բաժնուելով՝ վարձու տրուի եւ անկէ ժողովուած դրամը, քաղաքացեացն՝ ասոր նկատմամբ մատուցած աղաչանաց համեմատ՝ զնեւորանոց շինելու դարձուի:

«Ամենապատիւ արքունիքն 1835 սեպտ. 16ին առած պատասխանովն՝ այս խնդրին մէկ մասն — ոգեւոր ըմպելիաց իրաւունքին — նկատմամբ որոշող՝ չբրաւ այն պատճառաւ, որ այս մեր քաղաքին համար ըլլալն նոր արածութեան թղթին նկատմամբ մատուցած աղաչանքին կը հակառակի: Բայց ինդրոցն մէջ — իւր հիմնական դիրքը նկատելով — մեր տկար տեւութեանը համեմատ, ամենեւեկ ընդդիմութիւն չենք անսեր: Վասն զի տերութեան Կարգերն իսկ, ճանչնալով թէ քաղաքայիններն իրենց տնտեսութեան մէջ զնեւոր պահել չեն կրնար, խնդրի տակ եղած, զնեւորանոց շինութեանը համար, վեց տարւան ժամանակի միջոցը շնորհելու խոստացան:

«Այս նիւթը՝ մասնաւորապէս քաղաքացիներուն վերաբերելով. վերն յիշուած պատասխանն իրենց առջեւը դրուած ատեն՝ նորագոյն խնդրուածքները մեր ժողովուրդը՝ մատոյց երգուեալ Հասարակութեանն, որուն մէջ քաղաքին աննպատկարագրական են եւ առուտուրին նուազելուն հե-

տեւութեամբ եղած, աղքատ վեճակը յառաջ բերելով — երբ խնդրեց որ զնեւորանոցի շինութեան նկատմամբ, Նորին Վեհափառութեանը՝ վեց տարւան մէջ ըլլալն յաղողմանը համար պահանջ մը մատուցանենք — խնդրեց միանգամայն մեր քաղաքային վարչութեանն, որ իւր կողմանէ առժամանակեաց կերպով ոգեւոր ըմպելի ծախելու իրաւունքն եւ եկամուտն հրաժարի. որպէս զի նոր արածագիր ընդգնելով, ոչ հասարակութիւնն եւ ոչ քաղաքացիները գինեվաճառու՞մ ունենան, հապա ոգեւոր ըմպելի ծախելն որոշեալ ժամանակի համար վարձու տրուելով՝ անկէ ժողովուած դրամը՝ զնեւորանոց շինելու գործածուի: Այս աղաչանքը հետեւութեամբ՝ մեր երգուեալ Հասարակութիւնն որոշեց, որ եթէ վերին իշխանութիւնը զիցանի, ինքն ալ իւր կողմանէ, մինչեւ որ յիշեալ զնեւորանոցը կանգնուի, ոգեւոր ըմպելի ծախելու իրաւունքն կը հրաժարի: — Այս յայտարարութիւնն առաջիկայ տարւոյն սեպտեմբ. 9ին մատոյց մեր խորհրդին. զոր քաղաքային խորհուրդը հաճութեամբ ընդունելով՝ վերին կառավարութեան խրկեց, որպէս զի զանիկա Նորին Վեհափառութեանը հասցնէ: — Արդ՝ մեր բոլոր յայն ու վստահութիւնը Գերապատութեանը հայրակազմ զթուութեանը վրայ գնելով՝ խորին մեծարանք կը ինդրենք:

«Կիսատելով մեր քաղաքին խեղճ վեճակը, բարեհաճիք շեր հզօր միջնորդութիւնն ի գործ դնելով՝ ներկայ ծանրակշիւ խնդրոցն մէջ մեզի պաշտպան ըլլալու մեր մեծափառ տիրոջ առջեւն, մի յետոյընել, որ նոր արածագիր վստարկելով՝ մեզի ինչպիսի զնեւորները պահելու համար շինելի զնեւորանոցին համար խնդրած վեց տարւան յապաղումը՝ կայսերական մասնաւոր կթութեամբ մեզի շնորհուի, եւ այն միջոցն մեր բնակիչներն — որոնց մեծ մասը վաճառական է, եւ ըստ մեծ մասին, գրեթէ բոլոր տարին իրենց կիկներովով վարկով առած քիչ ապրանքներովը քաղքէ քաղք ու գեղէ գեղ պտտելով՝ իրենց օրական ապրուստը հոգալու եւ արքունական ծանր աւաբները քովէ քով բերելու համար պտտելու եւ ցիրուցան ըլլալու ստիպուած են, եւ որոնց բնակութիւնն ասոր հետեւութեամբ պարագայ մնալու սովոր են — զնեւոր պահելէն ազատ ըլլանք:

«Եւ որովհետեւ քաղաքացիք՝ իրենց աղքատութեանը համար ի վեճակի չեն, իրենց զօրութեամբը՝ յիշեալ զնեւորանոցը շինելու, շնորհուի, որ գինեվաճառման իրաւունքն, որ

Հասարակաց ե եւ ուղղակի քաղաքացեաց կը վերաբերի — վարձու տրուելով, անկից եկած տարեկան եկամուտը՝ զինուորանոցը կանգնելու գործածուի (առժամանակեայ կերպով)՝ հասարակաց եկամուտէն անջատելով: Եւ ասիկա, այնչափ աւելի, որպէս որ նոր արտօնագրին ընդունելութեամբը, մեր հասարակութիւնն ալ մեկ՝ առ առաւելն երկու, հասարակաց պանդոկ կրնայ պահել, եւ ասոր պատճառաւն կայուածային արկը՝ ոչնչ վնաս կը կրէ կամ կրնայ կրել, երբ արդէն իբրեւ գինետուն գործածած տներն, սակից ետքն ալ վարձու տրուելով՝ տան վարձքը՝ քաղաքային հասարակաց արկը պիտի մտնէ:

«Մեր խնարհ աղաչանքը՝ Գերապատուութեանդ հայրական ինամոցը յանձնելով՝ ենք Գերապատուելի արքունական արքիդքսիդ, խնարհ ծառաներ, Եղիսաբէթուպոլսոյ երզուեալ հասարակութիւնը.

Երեւանի Բնակչութեան Սեփակ 1836, օետոյր 16:

Մարտինոս Լէնկէլյեան յ. յ.
 զխնար գատաւոր:

Ղարիբ Գրիգորեան յ. յ.
 առաջին տանտարան.

Ստեփանոս Լեւոնի յ. յ.
 քարտուղարի փոխանարդ:

Թեպէտ աղաչանաց թղթերն, իրենց ընթացքն ըրին, կատարեցին, բայց եւ այնպէս արքունիքն — անշուշտ, իրեն տրուած ձախող տեղեկութեանց հետեւութեամբը — վերին կառավարութեան միջոցաւ Եղիսաբէթուպոլսոյ մարզաբարչուութեան հրաման իրկից որ սահմանուած ժամանակամիջոցին մէջ զինուորանոցը կանգնէ: Աւ մինչեւ որ ասիկա շինուի, առանձնականք՝ հոն զետեղուելի զինուորներն իրենց տներն ընդունին — նախամիջի ծառայութիւն ընեն ու նոր արտօնագրութիւն ընդունելու ջանան:

Ինչպէս յայտնապէս կը տեսնուի. վերին կառավարութիւնը շատ աւնուած էր Եղիսաբէթուպոլսոյ քաղաքաբարչութեան բնական ձամբուն, անխոհեմ քաղաքականութեան, ստիպողական վարմունքին եւ մասուսանց անոր վրայ, որ շատ հեղ առանց իւր գիտնարուն՝ առանց իւր միջոցառութեանն՝ արքանեաց հետ աւղղակի կը թղթակցեր: Ի Եւ իրաւամբ: Եղիսաբէթ

թուպոլսեցիք օրինաւոր ու շիտակ ձամբուն վրայէն չէին քաշեր միշտ: Արեւելեան ազգաց յատուկ խորամանկութիւնը դեռ բոլորովին թողուցած ու եւրոպական անկեղծութիւն եւ ուղղամտութիւնը դեռ սուրված ու յատկացուցած չէին:

Կառավարութիւնը յարմար տեսաւ, հիմայ, իւր դառնութեան թղոյնը վնասին թափելու եւ իրենցմէ վրէժ առնելու: Աստի, Թեպէտ մեղով՝ բայց առանց ծածկելու՝ զբացուց իրենց բռնած ծուռ ձամբան ու բանեցուցած քաղաքականութիւնը: Եւ երկու հրամանագրով (Տոկո. 17. — Նոյ, 28) յանգիմանեց իրենց անխոհեմ ու ապօրինաւոր վարմունքն եւ անահանգիտ ու ստիպիչ ոգին:

Առաջնով կը ծանուցանէ, թէ աղաչանքը՝ զոր քաղաքաբարչութիւնը՝ երգուելոց ու հասարակութեան կողմանէ իրեն իրկեց. — Նորին Վեհափառութեան մատուցանելի նոր արտօնագրին նկատմամբ ըրած գիտողութիւններով գրեց. — մինչեցն օրը — որիչ ինդորանք մըն ալ, որուն մէջ կ'աղաչէ Լ. Թէ զինուորանոց չինելու միտք ունենալով՝ մինչեւ որ ասիկա կանգնուի՝ զինուոր պահելն անօրինուի, 2. Թէ ոգեւոր ըմպելիք ծախելու իրաւունքն, որ մինչեւ հիմայ քաղաքային արկը կը մտնէր, քաղաքացոց շնորհուի, եւ այլն:

Բայց, օրովհետեւ — կաւեցընէ հրամանագիրը — ասոնց նկատմամբ, արդէն Նորին Վեհափառութեան աղաչանք մատուցուեցաւ: Եւ ձեզի պատասխան տրուեցաւ, թէ ճամբ հրաման չի կրնար տրուիլ — անոր համար քաղաքացոց նոր արտօնագրին վրայ ըրած գիտողութիւնները կայսեր առջեւ պիտի չըբրուին, մինչեւ որ քաղաքաբարչութիւնն հասարակութեանը չհարցընէ եւ անկէ չիմանայ, թէ թո՞ւք է եւ կ'ուզէ՞, որ նոր արտօնութեան լուրջին իրեն շնորհուի, այն ժամանակն ալ, երբ իւր ինդորանքները պիտի չկատարուին: Վասն զի, այսպէս ալ, այնպէս ալ, հարկ է որ հասարակութիւնը՝ ազատ թագաւորական քաղաքաց ծանրաբեռնութիւնները կրէ: Այս արկէն 179 չին օրէնքներն որոշակի կը հրամայեն — Ասկից ետքը՝ խայթելով մը կ'աւելցընէ. շարունակեալ յապաղումը, եւ յիշեալ ծանրաբեռնութիւնները չըբրու այլեւայլ պատճառանքները՝ մեկալ թագաւորական քաղաքներուն յայտնի վնաս կը պատճառեն: Աստի կը հրամայուի քաղաքաբարչութեանը որ մինչեւ գեկտեմբերի վերջն՝ ինք զինք յայտնի, վասն զի այնպէ՛

բռնութեամբ պիտի ստիպուի ամէն ծանրաբեռնութիւն կրելու:

Իսկ Հասարակութեան Ցեղէկ արքիզբսին գրած աղաչանաց թուղթին ետ կը դարձնեն ու կը հրամայէ թէ նախընթաց (Տոկոս. 17) հրամանակարարին մէջ գրածն անպատճառ ի գործ դրուի:

Հոս կը դիմեմ բոլորովն պաշտօնական գրութեան շոր ոճովն ու շատ կնճռեալ կերպովը գրուած երկու հրամանագիրներուն Հայերէն թարգմանութիւնը:

«Սուրբ կայսերական թագաւորական եւ առաքելական Վեհափառութեան, Գրանսիրութեան ինչ մեծ Իշխանին, Վիգուլաց կոմսին, մեր ամենազգացած Տիրոջն անուամբը:

«Մեզի սիրելի եղող եւ շրջաշայեացներուն ողջոյն. եւ Նորին կայսերական թագաւորական Վեհափառութեան շնորհաց անուամբը:

«Ձեր՛ այս տարի, սեպտ. 23ին, մեր արջեւ գրած աղաչանքին հետ — տեղւոյդ երգուելոց կողմանէ — այն Հասարակութեան — աղառ թագաւորական քաղքի իրաւունքի վրայօք արուելի արտօնութեան թղթին յատատեւածին վրայ, վերին Իշխանութենէն Հաստատուելու Համար բրած դիտողութիւնները մեզի խրկելու առնեն, յիշեալ Հասարակութիւնը միեւնոյն օրը գրած ուրիշ մէկ աղաչանքին մէջ, Նորին Վեհափառութեանը խրկուելի աղերսագիր կը գրէ, որուն մէջ կը խնդրուի, թէ այն քաղաքին արուելի զինուորաց Համար, զինուորանոց շինելու միտք ունենալով — այս բանիւ Համար իրեն վեց տարւան յայազուժ արուելի, այնպիսի կերպով՝ որ այն միջոցին զինուոր պահելէն ազատ ըլլայ: Ասիկց զատ կը խնդրուի, որ ոգեւոր ըմպելի ծածկելն — որ մինչեւ հիմայ քաղքին Հասարակաց եկամուտին կը վերաբերէր — շնորհուի ամէն քաղաքացւոց:

«Բայց որովհետեւ ասոնց նկատմամբ արգեն անգամ մը վերին Իշխանութեան աղաչանք մատուցուեցաւ. եւ Նորին Վեհափառութեանը՝ սեպտ. 16ին բրած բարձրագոյն որոշումն — որուն Համեմատ, այն աղաչանքին տեղի չի տրուիր — մենք՝ սակէ, անցած տարի Տոկոս. 25ին, ձեզի խրկեցինք. — ուստի յառաջ քան երգուեալ Հասարակութեան՝ յիշեալ դիտողութիւններն Նորին Վեհափառութեանն առջեւը դնելը՝ դարձեալ կը գրենք ու կը հրամայենք ձեզի, որ նորէն մանրամասնաբար Հարցունէք այն Հասարակութիւնն ու տեղեկանաց եւ իրմէն որոշ յայտարարութիւն առնուք, որ արդեօք յիշեալ աղաչանքին մէջ խնդրած շնորհմունքը

շնորհունուած տանն, կ'ուզէ՞ որ արտօնութեան թուղթն իրեն շնորհուի կամ չէ. եւ այս յայտարարութիւնը մինչեւ դեկտ.ի վերջին օրը՝ անպատճառ, հոս, մեզի խրկէք. — որովհետեւ յիշեալ Հասարակութեան Օգոստ. 2ին գրած աղաչանքն — զոր հիմայ ետ կը դարձնենք — որուն մէջ այս նիւթին նկատմամբ ընկեն դիտողութիւններուն վրայ մտածելու Համար ժամանակ կը խնդրէ՞ Օգոստ. 22ին Նորին Վեհափառութեանը խրկելով՝ արըւնի գիւանասունէն սեպտ. 22ին, թագաւորական պատճէնի ձեռօք, այն հրամանն եկաւ, որ մէկ կողմանէ Եղեարեւել թուղթին եւ Վերջալ քաղաքներուն Հասարակութիւններուն՝ ապա թագաւորական քաղաքաց կարգը դատուելուն վրայօք յօրինուած 1791ին, ՎՍ. երրորդ օրինաց յօդուածն որոշակի կը սահմանէ. որ յիշեալ երկու Հասարակութիւններն ամէն Հասարակաց ծանրաբեռնութիւնները՝ մէկալ քաղաքներուն հետ հաւասարակեալ կրելու պարտական են. — մէկալ կողմանէ՝ շարունակ յայազուժն եւ աղաչաւոր Հասարակութիւններուն յիշեալ ծանրաբեռնութիւնները չկրելու նկատմամբ յարուցած պատճառանքները, Գրանսիրական իւր մեծ Իշխանութեան ուրիշ քաղաքներուն եւ աստեղալուծութիւններուն յայտնի վնասուն հետ կապուած ըլլալով, խնդրուած ժամանակի յայազուժը, մինչեւ վերն բուռած օրն, այսինքն մինչեւ դեկտեմբերի վերջը, այնպիսի կերպով շնորհուեցաւ, որ եթէ երգուեալ Հասարակութիւնը՝ մինչեւ այն առնեն, 1791ին Օրինաց, ՎՍ. յօդուածն համեմատ, պէտք եղած արտօնութեան թղթին ընդունելութեանը նկատմամբ յայտարարութիւն չ'ընեն, մէկալ քաղաքներուն մէջ եղած կարգադրութեան համեմատ՝ բռնութեամբ պիտի հարկադրուի այն ամէն ծանրաբեռնութիւնները կրելու, զորոնք մէկալ քաղաքները կը կրեն: — Ուրիշ կողմանէ, եմ. եւ այլն:

«Մեծին Գրանսիրականիոյ Իշխանութեան վերին Վառապարտութեան կողմանէ. Ի Գլուժ յամի Տեառն 1836 հոկտեմբեր 17.

Ս. Գ. Գրքի՛՛՛ յ. յ.
Սպասարարտ Լուպր յ. յ.
Գ. Կանիէլ Գապր յ. յ.
Քարտուղար:

Իսկ երկրորդ հրամանագիրն է հետեւեալը:
«Սուրբ կայսերական թագաւորական եւ առաքելական Վեհափառութեան, Գրանսիրութեան

նիոյ մեծ իշխանին, Սիգուլաց կոմսին, մեր ամե-
նագլխած Տիրոջն անուամբը:

“Մեզի սիրելի եւ շքօրհայեցողներուն
ողջոյն եւ կայսերական թագաորական ձեհա-
փառութեան շնորհք բազմանայ:

“Հրամանոցք եւ քաղաքային ընտրելոյ
այն քաղաքին հասարակութենէն շինելու բաղ-
ձացած զինուորանոցին կանգնմանը նկատմամբ
— նորին գերափառութեանը՝ Փերզինանդոս
Տեպէր արքիդքսին — ըրած այն ննդրուածքն
որ վեց տարւան ժամանակի յապաղում տուի
յիշեալ զինուորանոցին շինութեանը համար,
այնպիսի կերպով մը՝ որ այն միջոցին քաղաքը՝
զինուոր պահելէն ազատ ըլլայ, նորին գերա-
փառութենէն մեզի խրկուեցաւ — ձեզի դար-
ձնելու համար — այն հրամանով, որ մեր՝
հոկոտմսեր 17ին, տուած հրամանը կատարելով,
այն քաղաքին համար տրուելի նոր արածութեան
թղթին վրայ ունեցած դիտողութիւննիդ ընելու,
մինչեւ գեկոտմսերի վերջին օրն — որ ժամանակ
որ անիկա պիտի մատուցուի հոս, մեզի խրկելու,
պաշտօնական պարտականութիւն համարիք:

“Ուրիշ կողմանէ եմ, եւ այլն.

Գլուժ, յամի Տեառն, 1836 Նոյեմբ. 28:

Վ. Պարնիժ Ե. Ե.

Պապարիտս 1. ապր. Ե. Ե.

Սեխայել Սեյեթի Ե. Ե.

քարտուղար:

Իրենն այսպէս ըլլալով ալ, որչափ կրնանք
հետևելու, քաղաքացւոյ՝ Տեպէր արքիդքսին
գրած ազնայնաց թուղթը բարձրովն ապարդիւն
լինաց, վասն զի նորհուեցաւ իրենց, որ զինուո-
րանոցը շինուի, հասարակաց արկղէն — ինչպէս
իրենք կը բաղձային — եւ ոչ թէ քաղաքա-
ցեաց քսակէն:

* * *

Երբ Եղիսաբեթնուպոլսոյ քաղաքային իշ-
խանութիւնն, իւր ամէն զօրութիւնը ժողովելով՝
քաղաքացեաց հետ ձեռք ձեռքի տուած՝ կ'աշ-
խատէր մէկ դիէն, որ մինչեւ որ վեց տարւան
մէջ շինուելի զինուորանոցը լինջընէ, զինուոր
պահելէն ազատ ըլլայ, ու մէկալ դիէն, որ յի-
շեալ զինուորանոցը՝ չէ թէ բնակաց ծակքովը՝
հապա հասարակաց արկղէն շինուի — անդիէն
կը թանար — գոնէ արտաբերտ — որ նոր
արտօնագիրն ընդունի:

Առաջին երկուքը կ'ընէր, իւր անձնական
կամօքը, երրորդն՝ ակամայ: Առաջինները՝ վասն
զի իւր նիւթական շահն այնպէս կը պահանջէր,

իսկ ետքինը՝ վասն զի վերին կառավարութիւնը
զենք առ այս կը ստիպէր:

Զինուոր պահելու եւ զինուորանոց կանգ-
նելու վրայ նախընթաց թուեցուն մէջ բաւական
խօսեցանք, եւ երրորդն — այսինքն արտօնա-
գրին ստացումը — միայն անցողակի կերպով
շօշափեցինք, ինչպէս որ արձանագրութիւննե-
րուն մէջ գտանք:

Անցնինք արդ երրորդին, որուն վրայօք
շատ մուհակ, պաշտօնական գրութիւն ու
թղթակցութիւն ունինք ձեռուընդ: Թեպէտ
ինչպէս պիտի տեսնենք այս խնդիրը կապուած
ու հիւսուած է նախընթացներուն հետ:

Կառավարութեան այն պահանջունքն, որ
Եղիսաբեթնուպոլսոյ հասարակութիւնն ինքնա-
կայէն արտօնագիր մ'ընդունի նախընթացներուն
տեղ, նոր բան չէ: Ինչպէս որ գիտենք, այս
1791ին տեղութեան Աւագածողովն սկզբնաւոր-
ութեամբն եղաւ: Ազգայինք, այս դժպէսի բա-
նէն պրծիլ կ'ուզէին. բայց հնար չկար: Ատան-
գին մէջ մտնելու իրենք սխալն է: Թէ զինուոր
պահելու փափուկ խնդիրը չգրգռէին, եթէ ասոր
նկատմամբ շատ մը պարագայ թղթակցութիւններ
չընէին, գուցէ զիրենք ստիպող չէր ըլլար:

Նոր առանձնաշնորհութեան արտօնագիր
ընդունիլն ըստ իրեան արղէլ բան էր: Բայց
Հայոց թշնամի ազգայնութիւններն, այս բանս
անոր համար կ'ուզէին, վասն զի տեղութեան
Աւագածողովն մէկ յօդուածին համեմատ —
ամէն հին արտօնութիւնները՝ նորով մը կը
ընջուին, ուստի Հայք՝ միանգամ ընդ միտ պիտի
զրկուէին, այնչափ աստե՛ն ի վեր վայելած շատ
մ'արտօնութիւններէ եւ առանձնաշնորհու-
թիւններէ:

Նոր առանձնաշնորհութեան հրամանա-
գիրը շինուեցաւ լմնցաւ 1837ին սկիզբներու —
Աբբուսիքը՝ վաղեմի ընդհանուր սովորու-
թեան հետեւելով՝ Եղիսաբեթնուպոլսոյ քաղա-
քաբաշխութեան առջեւ դրաւ, որ անոր վրայ
իւր դիտողութիւններն — եթէ ունի — ընէ,
որչափ կարելի է շուս. ու ետ խրկէ: — Հա-
սարակութիւնը՝ ազգաբարութիւնն ընդունելէն
ետեւ խնդրեց, որ իրեն քիչ մը ժամանակ
տրուի, որ անցայ վրայ կարենայ խորհիլ:

Ահա ասոր նկատմամբ՝ հասարակութեան
առ քաղաքաբաշխութիւն գրած թուղթը:

“Մեծարոյ քաղաքային խորհուրդ:

“Ձեհափառ արքունիքէն, մեծապատիւ
Կառավարութեան ձեռօք մեզի հաղորդուեցաւ:

որ քաղաքին տրուելի նոր առանձնաշնորհու-
թեան նկատմամբ ընելի դիտողութիւննիս որչափ
կարելի է շուտով ընենք ու զանոնք ետ խրկենք:
— Ասոր վըսոյք քաղաքային խորհուրդն զմեզ
տեղեկացուց: Եւ թէպէտ շատ կը փափաքենք,
որ այնչափ ատենէ է վեր, բաշտացած նպատա-
կին հասնենք, բայց այն հիմնական պատճառէն,
թէ խօսքն ամենէն երեսելի խնդրին վըսոյ է. եւ
թէ, ոչ միայն մեր, հասպա նաեւ մեր յաջորդ-
ներուն երջանկութիւնն այս արտօնութեան
թղթէն կախուած է. որուն կը յարակցին դեռ
ուրիշ շատ մ'երկրորդական պարագաներ, որոնք՝
աւելի հիմնովին մտածութիւն կը պահանջեն —
չենք կրնար ընել, որ վեր է վերոյ խորհելով
ասանկ ծանրակշիռ խնդրի մը որոշումը շուտ
մ'ընենք լմացնենք: Ասոր համար կը խնդրենք
որ բարեհաճի մեծարոյ քաղաքային խորհուրդը՝
մեծապատու թագաւորական վերին իշխանու-
թեանէն խնդրել եւ ընդունիլ, որ դիտողութիւն-
նիս ընելու համար, մեր երզուեալ հասարակու-
թեանը քիչ մ'ատեն տայ:

Պեր խննարհ աղաչանքը կրկնելով՝ ենք
մեծարգոյ խորհրդին:

Իշխանութեան պատճեն 1836, յունիս 22.

խննարհ ծառաներ

Եղիսաբեթուպոլսոյ երզուեալ հասարա-
կութիւնը:

Գրիգոր Գարգեան յ. յ.
գլխաւոր ատենաբան:

Անդոն Աթոմի յ. յ.
երզուեալ:

Ստեփան Անդեանի յ. յ.
քարտուղարի փոխանորդ:

Բայց հասարակութիւնը պարզապէս չկեցաւ.
ստանց ժամանակ խորնցընելու՝ քովքով եկաւ,
խորհուրդը բրաւ եւ առջեւ դրուած՝ տրուելի
արտօնութեանց նկատմամբ իւր խորհրդածու-
թիւններն ու դիտողութիւններն բրաւ ու զանոնք
քաղաքային խորհրդին ներկայացուց, որպէս զի
Կառավարութեան ձեռքը ինքնակալին հասցնելն
թէ ինչ էին եւ ինչ տեսակ իւր դիտող-
ութիւնները՝ յայտնապէս կրնանք տեսնել
հասարակութեան առ քաղաքային խորհուրդ
գրած յաջորդ թղթէն:

«Մեծարոյ խորհուրդ:

Պեր երզուեալ հասարակութիւնը՝ Նորին
Վեհափառութեան մատուցած խննարհ աղա-
չանքին հետեւութեամբն — եւ 1791ին իս.

յօդուածովն ուրիշ հունգարական թագաւո-
րական ազատ քաղաքաց կարգն ընդունելով՝
պէտք եղաւ որ նոր արտօնագիր մը տասաննք:

«Այս նոր արտօնութեան թղթին մէջ
բովանդակուած կէտերուն վըսոյ ընելի դիտու-
ղութիւննիս, դրանստիւտնայի վերին Կառավար-
ութեան միջոցաւ մեզին հաղորդուելով՝ ունե-
ցած դիտողութիւննիս յաջորդներուն մէջ ընե-
լու կը համարձակինք:

«Իսաովն ինքն նկատմամբ:

«Ա) Որ գթածարար մեզի տրուելի նոր
արտօնութեան թուղթն՝ ըստ սովորութեան
միայն քաղաքացեաց ու քաղաքացիութիւն ըն-
դունելու է վիճակի եղող բնակչաց տրուի, որոնք
քաղաքին շրջանին մէջ իրենց երկիր ու տներ
գնած են — որ միայն քաղաքացիութեան սա-
կագինը վճարելէն ետեւ կրնայ ըլլալ: — Ասկից
զատ՝ այս բացատրութիւնը՝ արքունական երկիր
(peculium Regium), նոր արտօնագրէն զուրս
հանուի, այնչափ աւելի, որչափ որ ճշմարիտ է
թէ ընդունուած սահմանադրութեան Գ. Մասին,
Ժ.Կ. յօդուածին, վեցերորդ կէտին համեմատ,
այս արքունական, Ժառանգական երկիր անուա-
նակութիւնը՝ սաքսոնական ազգին նկատմամբ
ալ, թէպէտ արքունական երկիր է — եւ Նորին
Վեհափառութեանը յատուկ ստացուածքն —
ի վերոյ այս ամենայնի դուրս հանուեցաւ:

«Իշխուրդը ինքն նկատմամբ:

«Բ) Որ մեր քաղաքային խորհուրդն իւր
վաղեմի առանձնաշնորհութեանց համեմատ,
գլխաւոր դատաւորէն ու քարտուղարէն զատ,
ոչ թէ տամուռէկ, հասպա տասուերկու հա-
սարակութեան ընտրուելի խորհրդական ունե-
նայ: Չայս՝ այսպէս կը բաշտայ նաեւ նոցած
տարւան ապրիլ 15ին, արքունական կարգա-
դրութիւնը:

«Իշխուրդը ինքն նկատմամբ:

«Գ) Երբ այս կէտին տակ, քաղքին տրուած
շնորհումները կը յիշուին — խննարհ աղա-
չանքնիս է — որ ապագայ նախատեսութեան
համար (pro futuro cautela) տրուելի արտօնա-
գրին մէջ, գթածարար գրուի եւ բացորոշապէս
բացատրուի, թէ որտրուութիւն, ձկնորտութիւն
եւ կամընտառքը՝ յայտնապէս մեր հասարա-
կութեան յատուկ ստացուածքներն են:

«Չարքորդը ինքն նկատմամբ:

«Դ) Լեռնորդեան առանձնաշնորհութեան
թղթին Բ. կէտին բովանդակութիւնն է, որ տի-

բող իշխանապետն, ամէն՝ իրմէ յառաջ եղած իշխաններուն արտօնութիւններն ու տուչութիւնները կը պահէ: — Ընդհակառակն երբեք չհրովարտակին Բ. Մասին Ժ. յօդուածին համեմատ՝ վերջին արտօնութեան ձեռքը, նախընթացն — եթէ որ իրարու հակառակ ըլլան — կը ջնջուի: Ուստի ասոր նկատմամբ, մեր երգուեալ հասարակութեան խոնարհ աղաչանքն այն է, որ հիմայ տրուելն նոր առանձնաշնորհութեան կոնզակին ձեռքը՝ նախընթացները միայն այնչափ փոփոխութիւն կրեն, որչափ որ նախընթացներուն հետ միաբան չեն. ապա թէ ոչ՝ իրենց զօրութեանը մէջ մնան. նկատելով այն գլխաւոր պատճառն ալ, որ աղաչանքնիս արդարացի հիման վրայ է. եւ մեր երկրին օրինացը հակառակ չէ: Որովհետեւ ի վիստ կը ծառայէր մեր հասարակութեանն, եթէ որ անմահ յիշատակաց արժանի, դարձու, Մարիամ Թերեզիա եւ Յովսէփ Բ. իշխանապետներէն, այս քաղաքին գլխածաբար շնորհուած ազատութեան պատճեններն այնպէս նկատուին, իբրեւ թէ չըլլային: Եւ մեր մեծափառ Տէրն, իբր այս նոր առանձնաշնորհութեան կոնզակը գլխածաբար մեզի շնորհելու կը բարեհաճի նմանօրինակ գլխութեամբ, միայն քանի մը պայմաններ կ'որոշէ: Եւ ինչպէս կ'երեւայ, նպատակը չէ, որ վաղեմի առանձնաշնորհութիւնները՝ ջնջուած համարուին:

“Իննեքորդ կէտին նկարմա՞ք:

“Ե) Երբ խորին մեծարանք կը ներփակենք, յիշատակաց արժանի Մարիամ Թերեզիայի՝ գլխածաբար մեզի շնորհած առանձնաշնորհութեան Ը.՝ կէտին մէջ՝ մեր քաղաքին տուած երկու շաբաթական եւ չորս տարեկան սոնավաճառին շնորհումը — նկատելով՝ որ քաղաքն արհեստաւոր մարդիկներու կողմանէ հարկաւորութիւն եւ կարեւոր կաճ կարասեաց (requisitum) կողմանէ պակասութիւն կը կրէ — կը խնդրենք ազատութիւն, երկու տարեկան սոնավաճառի ալ, որը լլարու եւ, յունուար 27ին, եւ յուլիս 5ին: — Դարձեալ՝ որ տրուելն նոր արտօնութեան թղթին մէջ, վերոյիշեալ առանձնաշնորհութեան Թ. կէտին խօսքերը, թէ “Որովհետեւ գլխութեամբ բարեխաճեցանք, որ այս հասարակութիւնը, սուրբը՝ զոր գերդաստանաց, տանց, մասհատութեան՝ ինչպէս նաեւ ոգեւոր բնութեաց համար մինչեւ հիմայ կը վճարէր, միանգամ ընդ միշտ փրկանաւորէ. — եւ ըստ հետեւորդի մենք ալ ասոր համար ար-

դէն 16.000 Ֆիրինն ընդունեցանք. եւ յիշեալ հասարակութիւնն այս գումարն իրօք մեր գաւառական գանձուն վճարած է. անոր համար կը յայտնենք, որ այս հասարակութիւնը՝ արդ Վճարմունքէն ցմիշտ ազատ կը կացուցանենք ու կը հրատարակենք, — այս նոր արտօնութեան կոնզակին՝ մէջ ալ, գլխածաբար անցուելու որոշուի:

“Տասներորդ րո — րասնոմէկէքորդ կէտերուն նկարմա՞ք:

“Դ) Որովհետեւ նոր արտօնութեան թղթին մէջ միայն ընդհանրապէս բացատրուած է, որ այս քաղաքն ալ, այն արտօնութիւններով կարենայ ապրիլ, որոնցմով որ մէկալ ազատ արբուական քաղաքները կ'ապրին, անոր համար խոնարհաբար կը խնդրենք, որ մասնաւորաբար (per expressum) դրուի որ, այն իրաւունքներով եւ ազատութիւններով ապրի, եւ կարենայ ապրիլ, որոնցմով որ ուրիշ հունգարական ազատ թագաւորական քաղաքները կ'ապրին:

Երբ — մեզի հրամայուած — խոնարհ գիտողութիւննիս՝ վերը յիշուածներուն մէջ մեծարանք կ'ընենք — կը խնդրենք, որ մեծարգոյ քաղաքային խորհուրդն, զատնք վերին Իշխանութենէն հաստատուելու համար իւր տեղը խրէ. — եւ ենք, Մեծարգոյ քաղաքային խորհրդին:

Եղևաթէլիս-պոլս 1836, յուլիս 22.

խոնարհ ծառաներ

Եղևաթէլիս-պոլսոյ հասարակաւիկներ:

Հասարակութեան անուամբ — բայց իրօք քաղաքային խորհրդէն մեծ շըջ հայեցութեամբ ու սրամտութեամբ յօրինուած գիտողութիւնները՝ վերին կառավարութեան ձեռքը վիճենա խրկուցանին:

Քաղաքաբաշխութիւնը՝ աղաչանաց թղթով մը վերին կառավարութեան ծանուցանելնետեւ, թէ խնդրուած գիտողութիւնները կը խրկէ, կը խնդրէ անոր հզօր պաշտպանութիւնը: Եւ ելցնելով՝ թէ կը յուսայ, որ հասարակութեան աղաչանքն ընդունելն կ'ըլլայ կայսեր առջեւը. — եւ թէ վաղեմի իշխանապետաց համեմատ — որոնք այնչափ լաւազգածութիւն ցուցուցին Եղևաթէլիս-պոլսոյ ազգայնոց — հաճութեամբ պիտի ընդունի գիտողութիւններն, որոնք՝ մէկ կողմանէ իրաւացի են, ու մէկալ կողմանէ, ատեւութեան օրինաց հակառակ չեն:

Աճ՝ քաղաքային խորհրդին վերին կառավարութեան տեսչութեանը խրկած նամակին թարգմանութիւնը:

«Մեծարգոյ արքունական վերին կառավարութիւն:

«Եղիսարեթի թուրքացի քաղաքը՝ մեծապատիւ կարգերուն բերած ու արդէն 1791ին անմահ յիշատակաց արժանի Փրանկ. Ա. կայսրմէն գլխավար ամրացուած կԱ. օրինաց յօդուածին համեմատ, հունգարական ազատ թագաւորական քաղաքաց կարգն ընդունուելով՝ հաստատուած օրինաց Գ. Մարտի 21. յօդուածին համեմատ, վաստակելի նոր արտոնագրութեան շնորհուիլը — մեծապատ. Յիրոզ՝ անցած տարի սեպտ. 13 տուած արքունական որոշման հետեւութեամբ — մեծապատիւ կառավարութիւնը մեր քաղաքաբաշխութեան հարըրդեց, այնպիսի յանձնարարութեամբ մը՝ որ, եթէ անոր մէջ գիտողութիւններ ունիք ընելու, ընեց: Մենք՝ մեր կողմանէ, երգուեալ հասարակութիւն, իբրև քաղաքին ներկայացուցիչն — որուն յատկապէս կը վերաբերի այսպիսի տուութեան թուղթը — սեղեկացուցիր: Ասիկա՝ իւր գիտողութիւններն ու բաղանջները նշանակեց. ու քաղաքիս յարաբերութեանցն եւ մինչև հիմայ ամենագլխի իշխանապետներէն շնորհուած արտոնութեան թղթերուն համեմատ՝ ընելով՝ զանոնք մեզն ներկայացուց: Զորոնք մեծարանօք հօս ներփակելով՝ մեծապատիւ թագաւորական վերին կառավարութեանդ կը խրկենք, այն խնարհ աղաչանքով, որ բարեհաճի զանոնք իւր ազգու յանձնարարութեամբը՝ Վեհափառ կայսեր հաւանութիւնն ընդունելու համար առցեւը դնելու:

«Ապահով է մեր հասարակութիւնն, որ հիմայ փառօք իշխող մեծափառ Տերս ալ, հանգուցեալ իշխանապետներուն պէս մեր քաղաքն — որ աւտորիական փառաւոր տան միշտ հաւատարիմ հպատակն ու ստորագրեալն եղած էր — իւր հայրական պաշտպանութեանը ներքեւ առնելու. եւ հասարակաց փափաքին համեմատ, նոր արտոնութեան թղթին մէջ ըրած գիտողութիւններն — որոնք՝ ոչ միայն, մեր խնարհ կարծեաց համեմատ, արգարագեան հիման վրայ յեցած են, հապա նաեւ մեր երկրին օրինացը հակառակ չեն — գլխածարար ընդունելու, ամրացնելու, եւ մեր արտոնութեան թղթին կէտերուն կարգին մէջ ընդունելով՝ — արդէն նիւթիս նկատմամբ մատուցած աղաչան-

քին համեմատ — շնորհելու եւ հրատարակել տալու պիտի բարեհաճի: — Որոնք՝ ուրիշ կողմանէ ելք:

«Մեծապատիւ արքունական վերին կառավարութեան

Եղևսաբէթի տարւել 1836 սեպտեմբեր 23, խնարհ ծառաներ

Եղևսաբէթի տարւելս չաղապայնի խորհուրդը:

Բայց քաղաքային խորհուրդն՝ միեւնոյն միջոցին այն գիտողութիւններն ընդօրինակելով, Փրանկ. կոնրադին, իւր Վիեննայի գործակատարին ալ խրկեց, աղաչելով, որ անձամբ ետեւէն ինչայ եւ ելած գիտողութիւններուն, արտօնագրին մէջ դրուիլը՝ յարողընելու ջանայ: Ինչպէս կ'երևայ, թէ պէտ գործակատարն իւր ընելիքն ըրաւ. բայց ալ ժամանակները փոխուած էին: Մէկ երկու կէտ ընդունելի եղաւ, բայց մեկայնքը չհրցաւ յարողընել: Այս յայտնապէս կրնանք տեսնել յղիսարեթի տարւելս տաւորին գրած յարըրդ նամակէն:

«Մեծարոյ վերին դատաւոր:

«Արքունական ամենապատիւ դիւանատունը նոր արտոնագրութեան նկատմամբ իւր առաջարկութիւնները (propositio) նորին Վեհափառութեանը ներկայացուց:

«Այս նիւթիս նկատմամբ՝ տուած տեղեկութիւններուն մէջ (informatio) ամենէն աւելի ջանացի յարողընելու:

«1. Արքաղաքացեաց վերաբերեալ ոգեւոր ըմպելեաց իրաւունքն, առժամանակեայ հրատարուած ընդունուի, որովհետև զինուորացն ասոր եկամուտէն, ինչպէս նաեւ քաղքին հասարակութեան ըմպելիք ծախելու արկղէն պէտք է որ շինուի:

«2. Ար գոնէ այս տարի, զինուորաց տեղ տալ չըլլայ (վեց տարւան երկարութիւն միայն տէրութեան առագաժողովը կրնայ տալ):

«3. Ար արքունական երկիր (peculium Regium) բացարտոնութիւնը գուր ձգուի, եւ

«4. Ար դրուի արտօնագրին մէջ թէ՛ Եղիսարեթի տարւելս քաղաքը, հունգարական արքունական քաղաքներուն կարգը կ'առնուի: — Արքունական գիւնատունը՝ կը յանձնէ երկու տարւելս կտար: Բայց երրորդն ու չորրորդը չ'ուզեր տալ:

«Երրորդն անոր համար. վասն զի նորին Վեհափառութիւնը նոյնին լուծուած արդէն տուած է եղեր 1795ին:

“ Չորրորդն անդր համար, վասն զի ասիկա 1791ի յօրուածին մէջ բովանդակուած է:

“ Աւելի տարեկան տօնապահաւ անոր համար չի յանձներ մեծապատիւ դիւանատունը, որովհետեւ ասիկա զատ նիւթ մըն է, զոր ուրիշ ճամբով պէտք է ընդունիլ: Այս բանն առանձն նաշնորհութեան կոնդակին տուչութիւնը պիտի ուշացնէ, ինչու որ ասոր նկատմամբ աստեալ կալուածութիւններուն կարծիքը լսելու է:

“ Չասոնք գիտեմ, ու այսպէս լսած եմ:

“ Ինչ որ վերին իշխանութեան առջեւը կրնամ ընել կ'ընեմ: Բայց քիչ յոյս ունիմ, որ արքունական բառը դուրս թողուի:

“ Գեշ չէր ըլլար, եթէ որ քաղաքային խորհուրդն ու հասարակութիւնն, անմիջապէս հոս տեղուան հայ եպիսկոպոսին հայերէն գեղեցիկ նամակ մը գրեց, որուն մէջ աղաչէր որ այս կտորին թող արուիչն՝ Վորին Վեհափառութեանէն խնդրէ: Աղէկ կ'ըլլար շատ մը կայսեր ալ լաւ յօրինուած աղաչանաց թուղթ մը գրել (քաղաքային իշխանութեանց եւ հասարակութեան ստորագրութիւններովը) որպէս զի առանձինն ունկնդրութեամբ մը Վորին Վեհափառութեանը յանձնեմ:

“ Ասոր մէջ, միայն արքունական երկիր բառին դուրս ձգուիլը խնդրու է, դուրս թողլով այն որոշումն (sententia), որ սաքսոններուն ստացուածքներն արքունական երկիր են — վասն զի ասիկա ստոյգ չէ:

“ Առանձինն մեծաբանօք եմ — Կեծարգոյ դատարորիք, Վիեննա 1837, մարտ 6.

Խոնարհ ծառայ

Փրանկիւտո Վրոնթաք

արքունական գործակատար:

Եղիսաբեթուպոլսեցիք լաւ հասկըցան իրենց գործակատարին այն ազդարարութեան նշանակութիւնն, որուն մէջ մտադրք կ'ըներ զիրենք, որ շատ ազդեցութիւն ու Վորին Վեհափառութեան առջեւ մեծ հեղինակութիւն ունեցող Վիեննայի Մխիթարեան միաբանութեան ընդհանրական արքային՝ Արիստակէս Աղաբեանին, գեղեցիկ աղաչանաց թուղթ մը յօրինեն. “ արքունի երկիր, բառն՝ տրուելի արտօնութեան թղթէն դուրս հանուելու նկատմամբ: — Բւստի անմիջապէս գրեցին աղաչանաց թուղթ մ'Ազդարեանին: Ասոր մէջ կը խնդրեն իւր Տօր միջնորդութիւնն ու բարեխօսութիւնը: Գրեցաւ նամակը քաղաքաբաշխութիւնը շարադրած է. բայց տարակոյս չկայ թէ հոն

տեղուան Վեներական հարք դարձուցին զանիկա հայերէնի: Վեգուս յայտնապէս կը ցուցնէ զայս:

Ահա Ազդարեանի գրուած աղաչանաց թուղթը: „III, D^{no} Archi Episcopo Caesariensi D^{no} Aristaci Azarián. Viennae.

“ Մենք ներքոյ գրեալ քս մանեքեան սուրբ անը համուրեղով Գեբապայծառ Արքեպիսկոպոսիք եւ աստուածային օրհնութիւնը խնդրելով

“ կը ծանուցանենք ու կը բացատրենք Գեբապայծառութեանդ մեր արդար խնդիրը նկատմամբ մեր Եղիսաբեթ քաղաքին, զորն որ ներկայացուցերիք մեր ամենագլխած կայսերը, եւ որուն համար նաեւ զԳեբապայծառութեանդ զօրւոր միջնորդութիւնը կը խնդրէ բոլոր քաղաքս, որ է այսպիսի.

“ Ի 1791 տարին թերու ճերութեան կողմանէ ակնարկութիւն մը եւ յորդորանք մը եղերէ այս երկու հայ քաղաքին՝ իբրեւ Արքունական քաղաքներու, այսինքն Վեուպոս եւ Եղիսաբեթուպոլսոյ, որ ջնանն կայսեր գլխութեանէն մէկ նոր Privilegium մը ստանալու: Արդ մենք Եղիսաբեթուպոլսեցիքս մեր խնդիրը գրեցինք մեր գլխած կայսերը վասն այսպիսի նոր Privilegiumին. կայսրը ընդունելով զմեր խնդիրը մէկ Proget մըն ալ շնորհերէ, որ անոր կէօրէ այս նոր Privilegiumը ի գործ դրուի մեր վրայ. բայց նաեւ գլխածապէս թողարձելու մեզը, որ թէ որ մենք ալ ուրիշ մտածելը մը ունկնդնէ այն Progetին վրայ, գրենք եւ այնպէս իրեն զրկենք, որ այս նոր Privilegiumը կարենայ աղէկ կերպով մը ի գործ դրուելու:

“ Արդ մենք այս իրեն գլխածօրէն թողութեամբ ինչ որ մեր պարագանկը կը պահանջէն, զանոնք ան Progetին մէջ գրերենք, աւելցուցերենք. եւ որովհետեւ այն կայսեր Progetին աղջի Թօգուածին մէջ բան մըն ալ գրված կար այսպէս, թէ մեր Եղիսաբեթուպոլսեցիք Pro Peculio Regis միշտնաւորապէս համարվի, այսինքն՝ իբրեւ միշտ կայսերական Յատուկ համարվի, մենք այս ասացածին վրայ աղէկ մտածելով խնդրեցինք գլխած կայսերէն որ զայդ Peculium բառը՝ շնորհք ընէ գլխածութեամբ դուրս հանէ նոր Privilegiumէն. եւ պատճառներն մը մեր այս արդար խնդիրքին Յատուկ կայսերութեան համարվիլ մեր քաղաքը, որովհետեւ ինչպէս որ կայսերական Donatio անվանած Հրովարտապետը Մարիա Թերեզայի ժամանակէն կը ցուցնեն, մեր պայքերը ըստակ վճարելով ճերութեանէ գներեն թէ զտեղը որուն վրայ մեր Եղիսաբեթի քաղաքը

չնձած է. եւ թէ՛ բոլոր Dominiumը եւ այսպէս արդէն մտիկ 80 տարի, խաղաղութեամբ մենք կը ժառանգենք կոր զատնք իբրեւ մեր Յատուկը, իբրեւ մեր ըստակով քնովածը:

«Որովհետեւ ուրեմն կրնայ հանգրայելու, որ այս Peculium բառը բառը չի թողուն, որովհետեւ շուտով այս բանը պիտոք ներկայացնեն գթած կայսերը որ հաստատէ, ներք համար ինչխտար որ շուտով կարելի է, Գերապայծառ Տէր, կարօտութիւն ունի այս մեր բոլոր քաղաքը հրամանող Գերապայծառութեանը զորաւոր միջնորդութեանը. որովհետեւ մենք շնորհք ունի Գերապայծառութիւնը գթած կայսեր դիմացը, ուստի մենք ալ այս հասարակաց թղթովս կը խորրենք Գերապայծառ Տէրութենէդ, որ հաճի եւ յանձն առնու կայսեր քովը երթալու ու միջնորդելու, որ զմեր վերայ գրեալ ենդիրքը իրեն գթածութեանը կատարէ. ու զPeculium բառը հրամայէ որ այն նոր Privilegiumէն դուրս հանուի. միանգամայն զայն ալ բացարեւիճ Գերապայծառութիւնդ մեր գթած կայսեր դիմացը՝ թէ ինչպէս առաջ միշտ, նաեւ սակից ետեւ յաւիտեանս ապէն կերպ հպատակութիւնը Տէրութեան դիմացը՝ անբողջ անպակաս պիտոր մնայ մեր Եղիսարեւմայ քաղաքին կողմանէ:

«Մենք այս բանին համար ասորվան օրս գրերինք հոն Պէշք եղած մեր գործակալ կայսերական Sign. Conrad Francescoին ալ. ուսկից ինչ որ ալ ուզէ՛ կրնայ Գերապայծառութիւնդ տեղեկանալ այս բանին վրայօքը. եւ որն որ զայս մեր Հասարակաց Թուղթը շնորհք կ'ուեննայ ներկայացընել:

«Այսու յանձնելով զմեզ Գերապայծառութեանդ շնորհքը կու մնանք, Գերապայծառ Տէրութեանդ՝

Յելենասէն-Սուպուրիս 10 Մայիս 1837.

Տօգեւոր որդիք եւ խնամարջ ծառայք

Սուպուրիսը եւ շատարայի Եղիսարեւմայ Վառդապէս:

Եւ անց նշանակութեան չէ. ազանաց թղթին աշխարհաբար լեզուաւ գրուելու — ինչպէս գիտենք, Վիեննայի՝ երկրորդամասնակէս իւր զարկութիւններէ ետեւ, այս միջոցին ովան երեւան հանել ընտրի ոսկեգործական մասնաձեւերէնք՝ Եւ որովհետեւ շատ աղքատը գտաւ. այս գործքն — օրինակի աղքատ — Եղիսար. . . Սուտանաբուխի եւ այլն լեզու Մ. Սարեւազդէն ու Գուրիթ Մայաղթի՝ օտար կողմաբար վրայ գրուանն եւ յունական ծովաբոր գրեւատներ հազանն, բուն հայերեն լեզուէն, անոր համար Վիեննական հարք՝ Վիեննացոց այս յեղափոխութիւնը՝ հայերեն գրու-

համակին վրայ անցուած է յաշորդ պաշտօնականն անօթութիւնը. «Perlect sub Sessione Magtus et Comtis die 10 Maji 837 celebr. — Expediat. Mart. Lengyel m. p. Iudex Primar. — Այսինքն քաղաքաբարութեան ու հասարակութեան 1837 մայիս 10ին եղած ժողովքին մէջ կարգադրուեցաւ. — Երկրի Մարտիտոս Լէնգյէլեան գլխաւոր գաստարէր»:

(Շորուսիւի!) 8043. ԱՆՏՅՈ



Մ Ա Տ Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն

ԵՋՆԿԵՑ ԿՈՐԻՈՍԻՈՑ «ԵՂԻՍԱՐԵՎՈՑ» ԳՐԳԻՆ ԳՆԻՄՈՒՆԻՐԵՆ ԹՎԻՍՏԵՆՈՒԹԻՒՆ «ՆԵՐՃՈՒԹԻՒՆԻՆԸ»

Եզնկայ Վորջալայ «Նոն աղանդոց» զօրքն զերմաններէն թարգմանութեան քննադատութեան մէջ (հասկնէ Անտոնիան 1900 էլ 179-180) խոստացումն էր Հեղինակին ներածութիւնը լիակատար թարգմանութեանը ծանօթացնել մեր Ընթերցողաց: Այս խոստումն է աճա զոր կը կատարենք յաշորդ գրութեամբս: Ներածութեան թարգմանութեան վրայ կը յանելուք այն քննադատականներուն թարգմանութիւնը, որով քննադատի նայալէսը նոյնսման մն այնչափ անսահման թղթերուն մէջ «Նոն Աղանդոցի զերմ. թարգմանութեան նրատարակութիւնը: ԵՄԱՐ.

* * *

Եզնկայ «Ընդդէմ աղանդոց»՝ գիրքը թէեւ ցայժմ հայ բնագրին վրայէն ուրիշ լեռնի մը յարգմանով չէ. ի բաց առեալ ԼԸ Վայեան գը Ֆլորի-վայի անճիղը՝ եւ այս պատճառաւ շիջ գործածուած եւ գրեթէ անգործած ելի՞ք գաղթելէն թարգմանութիւնն՝ եւ ինչ ինչ գրքերու եւ լրագիրներու մէջ լըյս տեսած քանի մը հաստակտոր քաղաւած-

բար լեզուն ըստ բուականի չքիտանալուն յատկացուցին: Ուստի գրաբար Հնազանդոցն, բնականապէս աշխարհաբար պէտք էր գրել:

Եւ Զեռագիր օրինակին մէջ զիրքն վերնագիր լունի, Չօրինակի սպազորութեան վրայ գրուած է «Վերք ընդդէմութեանց վերնագիրը. իսկ Վիեննայի սպազորութեան վրայ «Նոն աղանդոց»՝ Երկու վերնագիրներն ալ կամայական են, իսկ «Ընդդէմութիւնը կամ «Նոն» բառերը գրական չեն: Վիեննայի Միջին դարերու ակն ճիշդ՝ «Ընդդէմ աղանդոցը կը կոչեն մասնակիս շմաւ. Եւ Գաւեմեանրեան, «Նորագոյն աղքատ Եզնկայ, էլ 3, ծան. 1: Այսպէս նաեւ Եզնկայ գործածած Երկրամաս Panarionը պարզապէս «Ընդդէմ հերետանդաց» վերնագիրն ունի: Է. Յաւան, Մատենադարան մանր ուսումնասիրութիւնը, Վիեննա, 1895, էլ 81, ծան. 5:

a V. Langlois, Collection, Paris, 1869, Բ. 372 կը գրէ. «Փրկելով թարգմանութիւնը գրախոսաբար ըստ անհաստատի՞ է եւ մտանկանս արժանիքին վրայ շատ անկատար գաղափար մը կու տայ: a Réfutation des différentes sectes, Paris 1853.